

երկրորդ օրը պիտի սկսի մոտածել թէ կը բաժնուին: Առաջին խումբը կը պարունակէ N. 1682 (1289 թուէն), N. 632 (1761 թուէն) և N. 250 (1829 թուէն) ձեռագիրները: Երկրորդ խումբը կը պարունակէ N. 633 (1664 թուէն) և N.

— Բարյոյապէս ապտակեց զիս՝ մատնիչ անուաններով:

— Այդչափ կատաղի՞ է: Ամուսնանալէդ վերջ կը սորվեցնես էնոր թէ կնոջ պարտըն է իշխով զրադի և ոչ բազարական գործերով:

Հարայարելի Թրոգմ. Հ. Ա. ԳՈՆԾԱՔ ՃԵՄՆ

ՀԱՅԵՐԵՆ ՆՈՐ ԲԱՌԵՐ

ՄՈՎՍԻՍ ԿԱՂԱՅԱՎՅՈՒԱՑԻՈՅ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՄԵԶ

Հոս կը հաւաքեմ կաղանկայտուացւոյն մէջ գործածուած նոր և խնդրական հայերէն բառերը:

Կաղանկայտուացին երկու տարրեր տըպագրութին ունեցած է. միահատոր հրատակութին մը իմինի ձեռոցվ (Մոսկվա 1860), և երկնատոր հրատարակութին մը՝ կ. Վրդ. Շահնազարեանի ձեռոցվ (Փարփա 1860). Էմինի ձեռքի տակ ունեցած է երկու ձեռագիր, ծաննազարեան չորս ձեռագիր: Երկու հրատարակութիններն ալ մի և նոյն տարին կատարուած ըլլալով՝ հրատարակինները չեն կրցած իրենց բնագիրը միւս ձեռագիրներուն համեմատութեամբ լրացնել:

Իմ հաւաքածոյիս մէջ ի նկատի տուած եմ երկու տպագրութիններն ալ:

Արարտա ամսագրի 1895-7 տարիներուն մէջ խաչիկ Վրդ. Դարեան հրատարակած է կարգ մը յօդուածներ, որոնց մով քննութեան կ'առնէ կաղանկայտուացւոյն՝ իշմածնի ձեռագրատան մէջ զրտնուած ձեռագիրները: Ըստ խաչիկ Վրդ. դապետի այս ձեռագիրներուն երկու տպագրութինները կը ցուցնեն որ խնդրական բառերուն համար կարեր են

կը բաժնուին: Առաջին խումբը կը պարունակէ N. 1682 (1289 թուէն), N. 632 (1761 թուէն) և N. 250 (1829 թուէն) ձեռագիրները: Խաչիկ Վարդապետի քննութեամբ՝ բոլոր հրատարակութեանց և ասոնց համար գործածուած ձեռագիրներուն նախազարակարն է N. 1682 ձեռագիրը, որուն հասարակ և նոր ժամանակի արտագրութիւններն են N. 632 և N. 250 ձեռագիրները: Երկրորդ խումբի ձեռագիրները ասոնցմէ տարրեր են: Յեաին ձեռցեր առաջին խումբի ձեռագիրներուն մէջ մտցուցած են ինչ միտումաւոր սրբագրութիւններ, որոնցմէ զուրկ են երկրորդ խումբի ձեռագիրները: Խաչիկ Վարդապետ կը զնէ նաև ցանի մը հատուած այս վերջիններէն, թէ՝ առաջին և թէ՝ երկրորդ խումբի մայր ձեռագիրներու համեմատութեամբ: Այս հատակուտրներն ալ ի նկատի ունեցած եմ: Դրժախտաբար մեր խնդրական բառերէն շըկան անսոնց մէջ: Այս պատճառաւ ցանկալի էր որ ձեռնհաս մէկը բննէր թէ մեր խնդրական բառերը ինչ ընթերցուած ունին երկրորդ խումբի ձեռագիրներուն մէջ:

Թէկ խաչիկ Վարդապետ երկու հրատարակութիւններն ալ մի և նոյն ձեռագրէն կը համարէ, բայց անսոնց մէջ կան այնպիսի ընթերցուածներ, որ տարրեր կ'ենթաղրեն: Նոյն իսկ զիխակարգութեան մէջ կան տարրերութիւններ: Այս տարրերութիւնները կը սկսին Գ գրքի ֆջ գըլւիէն: Էմինի ֆջ գլխին դէմ Շահնազարեան ունի ֆի գլուխը, իսկ Էմինի ֆի գլխին դէմ Շահնազարեան ունի ֆջ գլուխը: Այս զլխին վերնագիրը էմինի մէջ 6 տող է Շահնազարեանի մէջ երկու տող: Էմինի ֆի գլուխը Շահնազարեանի քով ամրոջապէս ներմուծուած է ֆջ գլխին մէջ: Էմինի ֆի գլխուն դէմ Շահնազարեան ունի ֆի, ի-ին դէմ ֆի և այսպէս մինչև վերջ:

Այս տարրերութիւնները կը ցուցնեն որ խնդրական բառերուն համար կարեր են A.R.A.R.®

նաև առաջին խումբի ձեռագիրներուն ընթերցուածները:

Ալիշանի Հայապատուամբն մէջ ալ՝ էջ 117 և 239 մէջ թերուած են քանի մը հասուածներ՝ կաղանկայտուացւոյն Փասմութենէն: Ինչպէս համեմատութենէն կ'երևայ, ասոնց ապագիրներէն չեն, այլ վենեսիթկ գանուած ուրիշ լաւագոյն օրինակէ մը: Որքան որ կարելի էր՝ նշանակած եմ նաև այս ձեռագրին ընթերցուածները և Հ. Ալիշանի տուած մեկնութիւնները մեր խնդրական բառերուն մասին:

1. Ամբեղուն

Թէպէտե անրեդոյ միտս ունէն ընդ նմա ումանը ի մախայրդոր տոհմակցացն, բայց նա ի ձեռն իմաստակիր և ցալցրահամբոյր խօսից նուածէր և յինքն յանկուցանէր զամենեցուն սիրտ (տպ. Էմ. էջ 183. — Շհ. Ալ. էջ 361 ունի անրդուն, 1 օր. անելպատճ):

Երեք ընթերցուածներէն լաւագոյնը կը կարծենը անրիդուն: Կը նշանակէ «անհամակիր, չսիրող»: Ծագումը անյայտ է, որովհետև գժուար թէ կարենայ կապուիլ թեղում «քերրի» բարին հետ: Իրականը պիտի ըլլայ թեղում «համակիր, սիրող»:

2. Ասդիմերան

Զսուսեր պողովատիկ ոսկեպատեան մարգարտահոն գեղաշարեալ, զպատմուանս ուկենուու ըստաւրակս և զդիպակս ողիբրուն, զզուարճատեսիր ծիրանիս (տպ. Էմ. էջ 157. — Շհ. Ալ. 321 ունի ապիշերաւան):

Ասդիմերան ընթերցուածը անշուշտ աւելի լաւ է, կազմուած ասեղ և թերան բառերէն, իրը «ասեղի թերանով գործուած, նրահիւս»:

3. Գայթանք

Վանաց երէց կամ վանական ոք՝ եթէ ի վանացն գայրաեր առնէ և ի վերայ

յայտ լինի, անարգեսթեն զնա և ի տեղայն ի բաց արասցեն, և զիսուտակն յեկեղին կալցեն. (տպ. Էմ. էջ 66-67. — Շհ. Ալ. 185 ունի կայտակ, բայց ծանօթութիւններէն կ'երևայ որ ասիկա մէկ ձեռագրի մը ընթերցուածն է: միւններն ունին՝ 2 օր. իայտակ որ. 1 օր. կատակ ոք):

Հատուածն Ալլուէնի ժողովին կանոններէն է, որ կը գտնէնց նաև կանոնազրբի մէջ. «Թէ ի վանացն գայրաեր ոք առնէ, ի տեղույն ի բաց արասցեն և զիսուտակն յեկեղին կալցին»: (Ցես Նոր Հայկ. բառ. խոսուակ բառին տակ):

Ամենէն առաջ պէտք է որոշել խոսուակ բառին նշանակութիւնը: Հայկ. բառ. կը մեկնէ «մանուկ, տղայ, զաւակ, սան, համբակ, ժառանգ որրացեալ»: Բայց ասիկա սիմալ է. Հիւազ. Arm. Gram. 161 բառ կը մեկնէ «ինչը, հարստութիւն», զընելով իրը փոխառութիւն պըս. աւախ XVII Տաճառական կումանչէն, որմէ կը ծագի նաև խոսուակուար «ժամանք» Օքք. տպ. Էմ. էջ 150, 151, 160, 170:

Խոսուակ բառին այս նշանակութիւնը տալէ յետոյ, հատուածին իմաստը բաւական կը պարզուի: «Եթէ վաներէցը կամ վանական մը վանքէն գումար մը (ինչը, հարստութիւն) առնէ և բռնուի, թող անարգելով դուրս ընեն և գումարը գրաւեն»: Այսպէտք ուրեմն գայրաեր բառն ալ հոմանիշ կը գառնայ խոսուակին:

Ինչպէս կը անսնուի, հատուածին մէջ անել բայց առնից յետին «ասնուկ, վերցնել» իմաստով և ոչ թէ հնագոյն «գործել, ընել» նշանակութեամբ: Ասիկա դըժուարութիւն պէտք չէ յարուցանէ, որովհետև նոյն կանոններուն մէջ ուրիշ ուսմական ձևեր ալ կան:

Հարայարելի

Հ. ԱՃԱՌԵԱՆ

